

իրեւ նմոյշ՝ կը հրատարակեմ « Ողբ
Աղամայ»ն որ արդէն քանի մ'անգամ
հրատարակուած է, բայց պակասաւոր:
Հ. Մ. ՊՈՏՈՒԽԻՆՆ

Տէրն թզենոյ զինկ սփածայ,
Ի մէջ ծառոց անկեալ թագեայ:
Եկն և ձայնեաց. «Աղամ», ուր ես.
Ես ձայն տրի, թէ «Մերկ եմ ես.

Ո Դ. Բ Ա Դ Ա Մ Ա Յ

Ազամ նըստել գուռն ի գրախտին
Լայր և ձայնէր ողորմազին.
«Երէկ էի ի մէջ գրախտին
Ծածկեալ լուսովն աստուածային.

Այ սերովբէք, այ քերովբէք,
Որ ի գրախտըն մըտանէք,
Զաստուածութիւնն աղաչէցէք,
Զայս մեղաւորս հաշուեցուցէք:

Անդ թագաւոր էի յԱդին,
Նըման հրզօր թագաւորին.
Ասի գհրաման պատուիրանին
Չըմերձենալ ծառոյ պլոտին:

Վասն Եւայի իմ կողակցին
Որ զալտեցաւ խաբմամբ օձին,
Զիմ գեղեցիկ համուերձա առին,
Զիս անողորմ մերկացուցին:

Այս մէկ անգամս որ խաբեցայ,
Բանի. կընոջս զալտեցայ.
Երբ խայտառակ տեսի զԵւա,
Փառացըն մերկ քան զստանայ,

Ես ի յիւր գութըն վառեցայ՝
Ցանմանական պըտղոյն կերայ.
Ասցի՛ թէ իմ Ստեղծողըն գայ
Մերկ տեսանէ զիս և զԵւա,

Նա հայրական սիրով զըթայ
Եւ ողորմի ինձ և նորաւ
Ոտնաձայն Տեառնըն լըւայ
Գալոյ ի գրախտն և ափշեցայ,

Տէր, բզքո ձայնըդ լըւայ ես,
Զահի հարայ ՚ւ ամօթերես»:
- «Ա՞մ, ով ասաց թէ մերկ էք,
Կամ ով խաբեաց ձեզ, պատմեցէք»:

Եւայ պատասխան ետ նըմա.
«Օձըն խաբեաց զիս և կերայ»:
Տէրն անիծեց զօձն և զԵւա,
Ես այլ ի մէջըն գերեցայ:

Տէրըն հրամնեց մեզ թէ «Ելէք»,
Թէ՝ «Հող էք ՚ւի հող դարձէք»
Ես աղաշեմ զձեզ Անրովբէք,
Գանկատ ուսիմ, ինձ լըսեցէք:

Երբ ի յԱդին դրախտըն մըտանէք՝
Ցանման ծառէն ծիւղ մի առէք,
Բերէք յաշացս ի վրայ գըրէք՝
Գինաւարեալ աշքըս բացէք:

Երբ ի գըրախտըն մըտանէք,
Ցարուախտին դուռըն մի փակէք,
Զիս ի դիմաց կանգնեցուցէք,
Պահ մի հայիմ կարճ դարձուցէք:

Ա՛ն, կու յիշեմ ըզձեզ ծաղկունք,
Անուշահամ աղբերակունք.
Ա՛ն, կու յիշեմ ըզձեզ թըռչունք
Քաղցրաբարբառառ ու անասունք:

Որք ըզդըրախտըն վայելէք,
Զեր թագաւորն եկայք լացէք.
Որք ի գըրախտն աստուածատունկ
Ցերկըէ ընտրեալ ազգի ծաղկունք:

ՑՈՎՀ. ԵՐԱԾԱՎԻ

